



ԱԿԵՂԴԱՄԱ





400

ԵՂԻՎԱՐԴ

# ԱԿԵՂԻՎԱՐԴ

«Ոչինչ կայ այնքան բեղմնաւոր  
որքան արիւն՝ սերունդներու  
եւ դարերու համար»:

A II  
36683

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՑ

ԵՐՈՒՍԱԼԵՄ

1948




পুরাণ

# মুক্তিপথ

নিরাকার সত্ত্বে মুক্তি  
বিদ্যুতে অধিক পূর্ণ  
স্বাধীন হওয়া

প্রকাশ করেন প্রকাশ প্রকাশ

প্রকাশ



## ԱԿԵՂԴԱՄԱ

Գինն է արեան, խոստումներուն,  
Երկիրն այս սուրբ,

Մուրհակն որուն կը մընայ դեռ  
Սնգանձելի,

Ինչպէս կ'ըսէ հէֆեաքն անսուս  
Ու սըրբազան,

Երէկ, այսօր,

Յաւիտեանէ մինչ յաւիտեան :

Կ'անցնին աչքէս,

Երկրէն բըխող ամպերու պէս,

Պըդինձներու թինդն ու սըրոփն  
Հարիւրաւոր արքաներու,

Հէֆեաքն որոնց մատեան է սուրբ

Սերունդներու եւ դարերու :

Կ'անցնին, կ'անցնին,

Կարաւանները խաչակիր

Ուխտվ կարմիր,

Եւ հետացող բազմութիւններ,

Եկած ծովէն ու ցամաքէն,

Եկած անծիր հեռուներէն ,  
Որոնք իզուր կը պըրկեն դեռ  
Սղեղն իրենց հոգիներուն ,  
Երկրին համար այս սըրբազան  
Խոստումն ու զինն աստուածներու :

Ու կը բացուի վարագոյրն հին ,  
Որու մուտքին կը նըսի դեռ  
Եշխողը մեծ հին Քերոնին ,  
Աչին յարդարած հորիզոնին ,  
Տիրոջ փառքին ու խոստումին .  
Ճամբաներուն՝ որոնց վըրայ  
Ալիք պիտ պիտ բաւալէր  
Մերունդն արեան իր սըրբազան ,  
Համբանիովը աւազներուն  
Եւ աստղերուն :

Ու տակաւին ինծ կը բըւի ,  
Թէ կաղնիի կախարդ շուքին ,  
Դեռ կը խաղան երկու մանուկ ,  
Մին Հազարի նետն իսմայիլ  
Մին իսահակ ,  
Ապա ինդիր ժառանգութեան  
Ու բաժանում :

Տարիներ վերջ ,  
Ժառանգորդներ անոնք երկու  
Կ'երկարէին ձեռք իրարու ,  
Ինչպէս կ'ըսէ հէֆեարն անսուՏ  
Ու ճինաւուց ,  
Դազաղին դէմ Աբրահամու :  
Բայց անվշնար կը մընար միւտ ,  
Ժառանգութեան ու արինի  
Մուրհակն անչինջ :

Կ'անցնին , կ'անցնին ,  
Երդարտ ըրդարտ , արին արին ,  
Իղձն ու պայտար սերունդներու :  
Մուրէն բըխող կաղնին ինչպէս  
Հասակն աղրուր  
Սնապատի գոռ իշխանին ,  
Կեցած ոտին Նաբաւ լերան ,  
Սուածնորդող  
Հօսն ընտեալ Խորայէլին  
Դէպի երկիրը Աւետեաց ,  
Խոստումն որուն՝  
Ինչպէս գաղտնին աստուածներու ,  
Իր մէջ կըրեց  
Հարիւր սարի :

Կ'անցնի աչքէս  
Շուն անսահման  
Խարժիւազեղ պարմանիին,  
Ծընած լոյսէն երկինքներու,  
Տառապանին ու արցունին  
Այս աշխարհին,  
Արիւնն որուն,  
Յող կենսատու,  
Հարսնելորեց ու մայրացուց,  
Սիրտերն ամէն  
Մարդոց գրժբախս որդիներուն :

Դարեր յետոյ ,  
Ժառանգորդներն այս հինաւուց  
Զոյգ ցեղերուն ,  
Ահա նորէն կը բանան վէն ,  
Ու կը կենան իրարու դէմ :  
Այսպէս է կարգն այս աշխարհի  
Որդիներուն .  
Ե՞րբ է մեռեր ձայնը հողին,  
Չայնը արեան ,  
Երէկ , այսօր ,  
Ցաւիտեանէ մինչ յաւիտեան :

1

Օրե՛ր, օրե՛ր ու ամիսներ,  
Կը պայթէին հըրագէններ,  
Կը բացուէին մահասարսուն  
Հազար ռումբեր:  
Մըսուներէն հարիւրաւոր  
Տարիներու,  
Աշխարհներէն մօժիկ, հեռու,  
Բազմութիւններ,  
Որդիներ նոր Խամայէլին, Խամակին,  
Եկեր կեցեր են դէմ առ դէմ,  
Պահանջելու անգանձելի  
Մուրհակը հին ժառանգութեան  
Երես արեան ու խոստումին:

Գիշերն անհուն,  
Եր ափին մէջ սեղմած դառյն,  
Ոսքն է դըրեր  
Սուրբ քաղաքի դարպաներուն:  
Փողոցներուն մէջ ամայի  
Կ'ունան ըուներ.  
Տուներ սըրտում, կորաքամակ,

Աչերն իրենց  
Խաւարին դէմ ալ չեն քարքեր :  
Պարփապներու զօտին է լոկ,  
Քարացած շուր հաղաքին շուրջ :

Աչսարակներ միայն կանգուն,  
Զանգակներու փոխան հիմա  
Կ'արձակեն ռումբ կը տեղան մահ :

Ու կը հոսի գիշերն անհուն ,  
Արիւն , արիւն ,  
Փողոցներէն հազարամեայ  
Քաղաքին սուրբ ,  
Ինչպէս հըրէս մը վիրաւոր ,  
Հալածական ,  
Նետերուն տակ ռոսորդներու :

Մըոււշներէն հազարաւոր  
Տարփներու ,  
Արթնցեր են ահա նորէն  
Բազմութիւններ ,  
Յօնիշերն իրենց ըրած վահան  
Արիւնին դէմ նայուածքներու ,  
Սիրտենուն ոխ՝

Եւ ըրբներուն թոյն ու հայիուչ,  
Եկեր կեցեր են դէմ առ դէմ,  
Պահանջելու անգանձելի  
Մուրհակը հին ,  
Իրենց արեան ու խոստումին :

## ԵՐԲԵՄՆ

### 2

Դարեր դարեր առաջ էր ան ,  
Երք որդիներն իսմայէլի ,  
Պատրուտելով  
Ժառանգութեան եւ արխինի  
Մուրհակը հին ,  
Իրենց ըրին հողերն այս սուրք ,  
Երք բողուցին երկիրն Եկմէն  
Եւ կաշիէ վրանն ու տուն ,  
Ու արբըշիո՞  
Սնապատին մէջ բարձրացող  
Զերք փորորիլ ,  
Իրենց ամպին տակ բաղեցին

Յեղերը խեռ՝  
Խշողները բաղաբակիրք :  
Եւ Թարիւկի սարէն մինչեւ  
Լեռնամասերը Պիրէնեան ,  
Կը ծածանէր խլամութեան  
Դրօքը մեծ , անպարտելի :

Օրեր , օրեր յաղբանակի ,  
Երբ Գորերու խումբերը ժէկ՝  
Ու Ֆրանքները բաջարի ,  
Ինչպէս ամպէր խուճապահար  
Մահիկին դէմ ,  
Կը փախչէին :

Բայց մըշտատեւ չեն ազգերու  
Բախտն ու օրեր ,  
Արեւին տակ այս աշխարհի :  
Խալիքային՝ փըռուր , փըռուր ,  
Կ'իյնար մականն ամենազօր ,  
Արիւնքարախ իր ծիրանին  
Կը հազնէին ,  
Աշխարհակալ սուլթաններ նոր :

Յետոյ դարեր մութ , անթափանց ,  
Ոզորումի եւ գերութեան ,

Ապա օրեր ազատութեան :

Այսօր նորէն ,  
Ժառանգորդներ այս նողերուն  
Տուրբն երեսնի իրենց արեան ,  
Որնց վրայ դեռ կը մըխայ  
Արիւնն առաս խալիքներուն ,  
Որնց վրայ  
Ժառանգորդներն Խամայէլի  
Դարեր , դարեր ,  
Արձակեցին ,  
Սերմը արեան , սերմը հացին ,  
Թրչուած գուցէ հազար անգամ  
Ուղխով կարմիր փրսով արդար :

Մըուշներէն , աւազներէն  
Կանգնած նորէն ,  
Կը ժաշէն սուրը հինաւուց  
Եր պատեանէն ,  
Պահանջելու մուրհակը հին ,  
Մուրհակը նոր ,  
Արիւնազիր ժառանգութիւնն  
Իրենց ցեղին :

3

Սնդին նետերն Սքրահամու ,  
Ծըփանիներուն վլրայ արեան  
Ու զըրկանին ,  
Ժամանակի ուղիներուն վլրայ տրտում ,  
Ուսին վլրայ բորբ դարերուն ,  
Սնոնի տարին  
Հանգոյն ուխտի տապանակին ,  
Երազն իրենց , խոստումը սուրբ ,  
Սմէն օր նոր ամէն օր մեծ  
Իրենց ցեղին ու անցեալին :

Երկրէ երկիր ու դարէ դար ,  
Որդիները իւրայէլի ,  
Թափառեցան զըրկուած , զերի ,  
Որոնիլով սիւնն հրեղին ,  
Իրենց արեան ու խոստումին :

Հաւատարիմ իրենց ցեղին  
Ու անցեալին ,  
Մարդոց բերին ,  
Աստուածներու բոլ մոռցըւած  
Պատզամնիր նոր ,

Բայց մընացին ամէնուրեք  
Հայածական ու թըսնամի :  
Իւենց ուսին կը ծանրանար  
Ոնիրն անհուն երկինքներուն,  
Աշխարհներուն՝  
Սնցեալ, զալիք :

Սնցան դարեր, սեւ ու կարմիր,  
Խմաստուններն անոնց կախարդ,  
Մարգարէներ նոր օրերու,  
Գետին վըրայ ժամանակին,  
Կեանիքն անդին,  
Տեսան օրեր կապոյս, կարմիր,  
Վեր խոյացող  
Ապառնիի ընդերքներէն :

Այժմ արիւնոս զերք հարցանիւս  
Խորայէլն նին,  
Ոսքն է դըրեր Պաղեստինի  
Նընչատ կուրծքին,  
Յամառ, ազան,  
Ան կը կենայ,  
Պահանջելու  
Ժառանգութեան ու արիւնի  
Մուրհակը նին :

## «ՍՈՒՐԸ ԹՈՂ ԽՈՍԻ»

1

Իրիկնամուս,  
Սոսկումին մէջ մեռելային  
Կըծկըւեր է ինքն իր վլրայ  
Հազարամեայ  
Քաղաքը սուրբ.  
Բըլուրներէն, ամրոցներէն  
Կը թափին ռումբ ու հրազդէն :  
  
Պարխսպին շուրջ,  
Երամ երամ  
Որդիները Խսմայէլի,  
Զայնին մէջէն իրենց արեան  
Ու անցեալին,  
Երազին մէջ ապագային,  
Սըրտերնուն խոր՝  
Մորմոնքը հին հազարամեայ,  
Եւ աչքերնուն՝  
Արիւնալից ու կատաղի  
Տարիներու մաղձը աղի :

Դիմացն անոնց ,  
Նոր քաղաքի ամրոցներու  
Պողպատ կուրծքին ,  
Կամարներուն տակ սըրբազան  
Տաճարներուն քրիստոնեայ ,  
Դարանակալ  
Արդիները Խարայէլի ,  
Ժիր ու արքուն ,  
Հոգեխառնուած ու միաձոյլ ,  
Բորբ աչքներով կը դիտեն լուռ ,  
Սողոմոնի տաճարն աղուոր ,  
Չոյլ տապանակ անցեալ փառքին  
Եւ փառներու ,  
Լեռը Սիոն ու Զիբենեաց ,  
Ուր կը խօսին հազար երգով  
Դեռ անիւններն իրենց նախնեաց :  
Կը ծաւալի ու կը մեծնայ  
Անոնց վրայ՝  
Կարօսն իրենց հազարամեայ :  
  
Քաղաքին մէջ , քաղաքին ուրէ ,  
Ալիքաձեւ՝  
Խրամաններ գետնատարած ,  
Հողաբումբեր՝  
Փողոցներու մուտքերուն դէմ ,

Պատուար, պատուար :

Ու կըուուղներ անոնց եսեւ

Դարանակալ,

Կը բափեն ռումբ ու հըրազէն :

Բարձունիքներէն հեռու, մօժիկ,

Հըրանօթներ կ'ոռնան ուժգին,

Գնդացիրներ, հրազէններ ամէն տեսակ,

Հըրասանդին խառնած իրենց

Մահուան նուագ,

Կը դըղըրդեն կամար ու պաս

Ծածք ու երդիք :

Երկինքն անգամ ըսես առած

Անսես բեւեր, կ'առաջանայ

Երկրի վլրայ,

Մարմին հազած փախչող սոյի

Եւ սոյլերու :

Մինչ բոցերը փայլակնային,

Կոհակ կոհակ,

Անվերջօրէն

Կը պատուին ու կը ժինուին,

Ծովուն վերեւ կըրակներուն

Ու ձայներուն մահասարսուն :

Մուրն է իշեր ինքինք հիւսեր,  
Կարծես թելին հետ սարսափին :  
Գիծը միայն հորիզոնին ,  
Ուր շարունակ , կայլակ կայլակ  
Բըխումը կայ կարմիր վէրժին  
Ու վէրժերու ,  
Բըխումն անհուն կըրակներու :

**2**

Արշալոյսին՝

Հեռուներէն մարմանդ , մարմանդ ,

Բացուեր է թեւն հովիկներուն

Դարնանային :

Քաղաքն անեուն ,

Արիւնամած մատըներով .

Ճըմոելէ վերջ աչըներն իր ,

Կը նայի լուռ ,

Ճամբաներուն՝ հեռու , մօժիկ ,

Ուր կայ արիւն , դիակ ու սուգ :

Քարամոնէն մինչեւ Սիոն ,

Դադրեր է ալ երզը մահուան ,

Ու նօրացած խաւարին մէջ ,



Սրիւնլըւայ, մերկ ու բռպիկ, կին ու աղջիկ,  
Լալահառաչ կը փախչէին . . . :  
Երկներին մէջ տրժգոյն աստեր,  
Նայուածքներուն տակ մանուկի  
կը դողային :  
Ու քաղաքը հազարամեայ  
Հոգեվարքի տենդով լեցուն,  
Կը ոքնած տրտում պարփապներուն,  
Կը հեծկըլտայ :

Բաց են գուռներն  
Քաղաքին սուրբ հազարամեայ . . .  
Ու կը վառի նորէն ահա,  
Երազն անուշ ու դարաւոր  
Հոգիներուն մէջ բիւրաւոր  
Որդիներուն խրայէլի,  
Որ աչքերնին արփիւամած  
Ս.նբարբ յառած  
Դարպաններուն,  
Կը մըտածեն բաներ, որոնիք  
Ս.նուն չունին ու չունեցան,  
Կուրծիներուն տակ սերունդներու  
Ս.նհայրենիք :

Նարանն ահա նոր ուժերու,  
Նարանն աղուոր ու յաղբազէն  
Արեւելին Յորդանանու,  
Խարսխելու դըրօսն իրենց  
Պատապանութեան,  
Դարպասներուն հազարամեայ  
Սուրբ քաղաքին,  
Ուր կը դողան սարսուռներով  
Վերջալոյսի ,  
Մինարէներ երկնիքն դէմ  
Պարզած քեւերն իրենց կարկամ:

Ու նոր քափով,  
Կըրակով նոր ,  
Կը նորոգուի զըրոհն ահեղ:  
Կը տեղային զընդացիրներ ,  
Ու կարկուտին դիմաց ռումբին ,  
Հըրազէնին,  
Բոց ու վառօդ կը փըսխէին  
Թնդանօքներ :  
Եւ իրարու կը խառնուին  
Նորէն ահա ,  
Կեանին ու մահ ,  
Քէն ու արունի  
Հազարամեայ :

Ու գիշերուան ժօնին վըրայ  
Եղերական ,  
Շառայլին մէջ արխինազանգ  
Կը փըրփիըրին , կը հեծկըլտան  
Հըրանօրներն ամէն տեսակ :  
Թերեւ , գինով ու խանդավառ ,  
Զոյգ կողմերէն տես կը սուրան  
Ռւրուականներ ,  
Հազած կըրակ , հազած գիշեր ,  
Մինչ խըրամներ՝  
Բացուած երախ ամենակուլ  
Կը կաղկանձեն ,  
Բերդին դիմաց  
Ինկող անհուն դիակներուն :

Լուսաբաց է ,  
Խաղաղութիւն աւերներուն ,  
Որոնց սըրտին կը ծաւալի  
Կըսոր կըսոր , մարմին մարմին ,  
Ենջը մըրփին արհաւիրժին :

Միջոցն ի վեր ,  
Թաց ու կըպչուն , անըլնչելի  
Բան մ'անորակ :  
Հոն են բոլոր ,

Մարմին մարմին, դիակ դիակ,  
Ուրը ռազմին, ուրը մահուան,  
Սինակոկին մէջ սըրբազան:

Բըռունցքը սեղմ,  
Մին աւազն է ամուր ճանկեր.  
Ուրիշ մ'անդին,  
Ըսես սարսուռ մ'է քարացած:  
Մօժիկն անոր,  
Ծերունիի մ'աչքերն են բաց:  
Եւ ուրիշներ՝ դէմքերնին վար  
Ինկեր, փըռուեր:

Արիւնն իրենց ճակատներուն,  
Մատի ծայրին ու մազերուն,  
Չերք մութ քաւիշ իշեր մածներ:

Կէսօռուան դէմ, բերին քարիւդ,  
Ու բափեցին շեղցերն ի վար  
Դիակներուն:  
Արեւին դէմ փայլակ փայլակ,  
Ծիծաղն անգութ թիթեղներուն:

Ճերմակ, կապոյս, բոցերուն տակ,  
Կը մօտենան ու կը բացուին,

Մարմին մարմին ,  
Ասք եւ իրան , թեւ ու գըլուխ :  
Տակաւ մուխը կը բարձրանայ՝  
Բոցերէն վերջ ,  
Ու կը տինէ պատաճէր լոյծ  
Հալած , սեւցած մարմիններուն :

3

Օրեր , օրեր , ու ամիսներ  
Կը պայթէին հըրազէններ ,  
Յօրինելու գետը կարմիր ,  
Ս.լիք ալիք , կոհակ կոհակ :  
Երկիրն անբախս , արիւնազանգ ,  
Կը հալածէ զաւկըներն իր ,  
Բոցէն փախչող կայծերու պէս :

Ա.մէն հաղաք ու ամէն զիւդ  
Կէս մ'է տըժգոյն .  
Ճամբաններուն՝ ամէնուրեք  
Կեանքն է սառեր ,  
Պատկերին պէս հովէն եղծուած ,  
Զոր մանկան մատն աւազներուն  
Կը դըրուսէ :

Օրեր , օրեր ու ամիսներ ,  
Գազանացած բազմութիւններ ,  
Իրենց հոգին ,  
Խառնած հուրին ու վառօդին ,  
Անյազաբար  
Կերան զիրար :

Անդին մոռցուած գիտի մը մէջ ,  
Ոնիրն անհուն , անմարդկային :  
Մանուկ ու ծեր ,  
Կին ու աղջիկ ,  
Հարիւրներով կը մորբուէին լզուրան  
Մէկիկ մէկիկ :  
Զրբնորներուն աչքերը կոյր նամի՞ն զի  
Ու մինարէն ,  
Վըկաներ ևն Տրամային  
Ս.յդ վաստուէր :

Ու ամէն տեղ ,  
Գիւղերու մէջ , հեռու , մօժիկ ,  
Ճամբաներուն՝ բաղաբներուն՝  
Կը կաղկանձէ ոնիրը սուրբ ,  
Գունչն երկարած  
Նըւիրական երազներու  
Ռսկի աստղին :

Ամայի է ու աւերակ  
Երկիրն ամբողջ :  
Ռազմի աստուած,  
Գաւազանովն իր երկարէ ,  
Կախարդեր է կեան ու շարժում :

Մօսն ու հեռուն ,  
Որք ու սրբում գիւղակներուն  
Եւ հիւղերուն ,  
Օտարութեան անհիւրընկալ  
Մըսուներուն՝  
Բազմութիւններ ,  
Մերկ ու նօրի , անօգնական ,  
Կը մընան դեռ հալածական :

Երկիր քըուառ ,  
Հընձան անկուտ  
Աստուածներու եւ մարդերու ,  
Եւ որ հիմա ,  
Երկգըլխանի գազան մ'ինչպէս ,  
Դունչն իր դրած  
Երկարներու անզութ կուրծին ,  
Կը ըրնչէ մահ ,  
Ու կը բընէ ծով ծով արին :

4

Պատկերին դէմ այս արիւնոս,  
Աւերին մէջ համայնական,  
Ուր կը հիւծին ամէն վայրկեան  
Անոք, սրտում, հալածական  
Կեանին հազար,  
Անբանացած ամբոխներու հրզօր Տէրեր,  
Ա.շխարհներու բընաշնչման  
Վընիոր կըսրող դատառունիք,  
Խարէութեան ու կեղծիքի  
Հանճարիմաս խուզարկունիք,  
Նենգ ու խարդախ ,  
Երաւունիք, արդարութեան,  
Կը նետեն զառ .  
Ա.մէնուրեք եղերախաղ,  
Նորէն ըլրշուած ողբերգութիւն,  
Կարմիր ծիծաղ :

Կապոյտին մէջ կը թեւածէ  
Ա.դաւնի մը թեւակոտոր ,  
Եր կըտուցին՝  
Խաղաղութեան ոստին փոխան ,  
Տըրցակ մը կայ խոստումներու  
Ա.նիրական :

\*

Երուսաղէմ, Երուսաղէմ,  
— «Նորէն լրտուած, նորէն այրի,  
Տրտմութեամբ լի» — :  
Մարմնիդ վըրայ հազար վէրենվ,  
Ռումբեր, ռումբեր, տես կը սուլեն  
Ողբերգական ֆրտիչներով:  
Եւ զոհերով ամէն օր նոր  
Կը յօրինուի երգը մահուան :

Երուսաղէմ, Երուսաղէմ,  
Լոյսի, սիրոյ,  
Ա.նհուն ոստան,  
Խիղճն աշխարհի,  
Ինչպէս կըրենաս լրտուիլ այսպէս  
Սուրին, հուրին,  
Եւ ուժերուն երկրակործան :  
Ա.ռանց ֆեզի,  
Խորհրդանիւս քու զօրութեան,  
Չարիբն է միւս ապերասան :  
Ա.ռանց ֆեզի,  
Մարդն է մինակ,  
Ապագայի դուռին դէմ փակ :

Պու են այսօր,  
Դարեր, դարեր,  
Քեզ դարպասող ասպետներ քաջ  
Արեւմուտին քիստոնեայ.  
Արիւնն ոռնից բանակներուն  
Խաչանքան,  
Դեռ չէ չորցեր  
Պարիսպներուդ քու սըրբազան:  
Մինչ քըսնամի զոյգ սըւիններ,  
Տես կ'երկարին  
Քու կողերուդ բազմաչարչար:  
Լեռնադաշերը կը դողլան  
Հերթին ներքեւ անիւներու,  
Ու խարացած բազմութիւններ  
Կը զալարին անզօր, անյոյս,  
Ըսպասումէն՝  
Ա՛ չըլուսցող գիւերներու:

Երուսաղէմ, Երուսաղէմ,  
Գինի կարմիր, ցորեն արդար,  
Սերունդներու քաղցին դիմաց.  
Քանի՛ դար է որ վառեր ես  
Զանըդ պայծառ,  
Բայց կըրակուիլ չի կամենար  
Քու սուրբ ջաճէդ

Ա. Ժիարհն անզիղ,

Ա. Ժիարհը քար:

Թող օրինը օրը այն մեծ,

Կարմիր վայրկեանն,

Երբ ծոցիդ մէջ

Հընչեց ձայնը բոլոր մարդոց

Եղբայրութեան.

Յետոյ սրբուած

արիններէդ, ոնիրներէդ,

Ա. Րիննով մեծ,

Եղար անհուն դու գերեզման,

Լոյսի աղբիւր ու սրբարան:

Երուսաղէմ, Երուսաղէմ,

Դու հարսնարան

Հոգիներու ազատութեան,

Վերջին ցընորք, վերջին տեսիլք

Ողջ մարդկութեան:

Ա. Ժիարհն այսօր լոյսիդ առջեւ

Կանզներ է պաս,

Ա. Տելութեան խաւարին մէջ,

Մարդը մարդուն

Դարձեր է զայլ:

— «Սուզ են առեր  
Ճանապարհները Սիոնի,  
Ո՞չ երեւեկ եւ ոչ ալ տօն  
Տարեկանաց» :  
Պատկերն է նոյն՝ դարեր առաջ  
Արտօնաւութիւն :

Երուսաղէմ, Երուսաղէմ,  
Ս. Յաւարին երբէք ա՞ն չէր եղած  
Ս. Յաւան լրպիրտ, այստան անարգ,  
Մարդն ապերախս  
Երկնելին դէմ  
Ս. Յաւէս երբէք չէր հայինյած :

Հազար վէրքով,  
Սիրուղ արիւն, սիրուղ աւեր,  
Կը դիմանաս  
Ս. Յս նոր դաւին ու մատնութեան :  
Գիշերին մէջ կը բարձրանաս  
Նորէն խաչուած  
Զեռքերդ սուրբ :

\* \*

Ակեղդամա,  
Հող սրբազնա,

Գինն արխւնին , արխւններու ,

Գին Ասուծոյ .

Ոսկին ամբողջ աշխարհներու ,

Արխւնն հազար սերունդներու

Կաթիլ մ'իսկ չեն

Կըսիռքին մէջ քու անսահման ,

Յաւիտեանէ մինչ յաւիտեան :

Ակեղդամա ,

Խըմոր կախարդ ,

Երկիրներէն մինչեւ երկինք ,

Արխւնագիր , խաչակընիք

Մուրհակն անջինչ

Ու սեփական ,

Միա՛յն , միա՛յն ,

Քրիստոնէայ մեծ աշխարհին :



## ԱՐԻՒՆ ԵՒ ՀՈՒՅ

Բ.

Երկներ երկին եւ երկիր  
Երկներ եւ ծիրանի ծով,  
Երկն ի ծովուն ուներ  
Զիամրիկ եղէզնիկն:

ԽՈՐԵՆԱՑԻ

Համայնական այս աւերին  
Ու արխինին դիմաց կանգուն,  
Զերք եղէզնիկն,  
Հազար մահով դեռ չըմեռած  
Կը դիմանաս ժողովուրդ իմ,  
Գըլուխրդ յեց տառապանի  
Ս.նիուն խաչին,  
Ու սրտիդ սուր,  
Բըռնած բաժակն արցունիներուն  
Եւ արխինին :

Կ'իյնան ռումբեր տուրջդ ու հեռուն,  
Ու կը պայթին հըրազկններ  
Բոց բոց, վլէրֆ վլէրֆ,  
Մ.րեւուն դէմ, ասղերուն հես :

Բոցեր անհուն փայլակնային  
Զայներու մէջ երկրասասան  
Կը պատռուին ու կը մեռնին :  
Ըսես երկինքն ըլլար ժակուած  
Քր մասերէն ,  
Դուրս պոռթկալու  
Զայնով կըրակի այդ ահաւոր :

Գիշերն անհուն թեւ պատաճի ,  
Արիւնամած ,  
Գըմբէքն ի վար  
Սուրբ Յակոբի  
Կըսոր կըսոր կը խորտակուի :

Կ'ինան ռումբէր ,  
Ու կը պայթին հըրազէնիներ ,  
Տանիքներուն , կամարներուն ,  
Գաւիթներուն մէջ սըրբազան  
Մենասանին ,  
Ուր ծըւարած լուռ կը հըսկեն ,  
Հազար մահով դեռ չըմեռած  
Մանուկ ու ծեր կին ու աղջիկ :

Ու կը բացուի հըրասանդին  
Սիրտը կարմիր , սիրտը երկար ,

Դրանդին դէմ եկեղեցւոյ  
Եւ կամ բակին՝  
Ու կը դողան կամար ու պաս  
Ծածք ու երդիք։  
Եւ կը սարսին  
Հոգիները մեծ ու պրզտիկ,  
Ճիշն ու աղօք  
Բոլոր բոլոր հասակներուն  
Իրարու մէջ իրարու հես։

Յետոյ ուրիշ, ուրիշ ձայներ,  
Միւս բացխրդիկ լոյսի մէջէն,  
Յետոյ ուրիշ յետոյ ուրիշ,  
Կարծես նուազ մ'այլուրային  
Չոր ածէին հովին վրայ  
Ս.նիսես ձեռքեր։

Կ'իյնան ռումբեր  
Ու կը պայթին հրազէններ,  
Ա.պահով ո՛չ մէկ ապասան.  
Ռումբ մ'աւելի կ'արժէ այլեւս  
Քան թանգարան։  
Նըժարին մէջ գազանացած  
Այս աշխարհի որդիներուն,  
Թանկ կը կըռէ կապան անարզ,

Քան մարդերու կեանին ու պատիւ,  
Կաքողիկէն ու ապարանի :

Կ'ինան ռումբէր ,  
Յօրինելու ,  
Լոյսի , ձայնի , արխիներու  
Հանդէս մ'անհուն , անպարազիծ :

Կը պըլլուի մանուկն իր մօր ,  
Մայրն ամուսնոյն ,  
Ու կը կանչեն զիրար բոլոր  
Սուանց ձայնի ու նայուածքը ,  
Մէկուն գանկէն  
Շառաւիդուլ մը արխինի ,  
Միւսին կողէն , սըրունգներէն  
Ս.ղբերացող մահուան զինին :

Կին մը անա զեղահասակ ,  
Տաւը ինչպէս աղբիւրին տակ ,  
Մարմնէն արխինը հոսելով :  
Մանուկի մը բովիկն անոր  
Գանկն է պատռեր :  
Պատի կուտին կը դողդըղայ  
Արխինին մէջ ծեր մը սըժգոյն ,

Իր ըլրքներուն բառն է սառեր,  
Անէ՞ծք, աղօ՞ք,  
Մարդ չի զիսեր :

Բայց կը պայթին հըրազէններ,  
Կ'իյնան ռումբեր,  
Ս.նոնց ռիթմին տակ հըրացայք  
Ժիր ու կըսրիչ պարմանիններ,  
Թեւերուն՝ խաչ,  
Մահուան ճանկէն տես կը խըլեն,  
Մահուան մօսէն անցած կեանինք:  
Մինչ կը տեղայ կը ծաւալի,  
Մահուան թեւով,  
Կարկուտն անհուն  
Կապարներուն,  
Ու ձայնն անանց անպատմելի  
Կըսաւէ բանձըր սարսափի:  
Ու ըրւարած բազմութիւններ  
Իրար վրայ իրարու դէմ,  
Քար են կըսրեր դէմքերն ամէն:

Քիչ մը անդին,  
Ներքնայարկի մ'ապատանին  
Հոյն անձընդիր կարմիր խաչի,  
Կէս զիշերուան ահեղ ժամին,

Արցունիք արցունիք, ժըպիս ժըպիս,

Կը հանդերձէ

Նորէն բացուող վէրքը հայուն :

Կը դարմանէ իրմէն անդին

Վէրքն օսարին,

Վէրքն արարին ու հըրէին :

Վէրքը անոնց՝

Որ գեռ երէկ

Մեր մարմինէն առաջ բացին

Վէրքը անբոյծ մեր սփրտերուն,

Երբ ծակեցին կապարներով

Դուռն հինաւուց

Մենաստանին,

Սնարզելով կարզն ու արզելք,

Եւ օրէնքները սըրբազան

Խալիթներուն,

Խոստումին մէջ մէծ մատեանին

Իրենց ցեղին :

Վէրքը անոնց՝

Որ գեռ երէկ, դարանակալ,

Կը սըրէին քուր ու դաշոյն

Ծարաւ արեան, ծարաւ ինչին

Դըմբախս հայուն,

Ու շընական հայիուչներով  
Կոչելով զայն՝  
Արմառ խայիմ :

Ո՞վ աննըման , անպատմելի  
Հայ պատմութիւն ,  
Տարբեր որուն գիրն են գրեր :  
Մենք դարերով ենք կարդացեր  
Գիրն այդ կարսիր ,  
Խորաններուն դէմ խարոյկին ,  
Լիճերուն մէջ արիններուն ,  
Շիրիմներու անգութ ժարին :

Ո՞վ աննըման , անպատմելի  
Կեանիք հայուն ,  
Ինֆղինքն ըրած իրմէ անդին  
Եւ իրմէ վեր ,  
Լուս պատարագ  
Եւ ապրելու անպատմելին :  
Հոս ես նորէն , փըօւր փըօւր ,  
Հարուածին տակ նակատագրին  
Պլուած փէտին քու ասրծոյդ՝  
Կամարներուն տակ սրբազան  
Գըլիադիրի :  
Հոս ես նորէն ,

Ռումբերու տակ եւ անտերունջ  
Շունին, գայլին, աւազակին,  
Գինովն ուժին քու արխինին :

Ով աննըման, անպատմելի  
Հայ պատմութիւն.  
Ահա նորէն  
Բացուող փոսեր,  
Երկարելու շարանն անհուն  
Մեռելներուդ,  
Կրակ համրիչ արխինաբամ  
Զաւկըներուդ,  
Արեւելքին մինչ արեւմուտ :

Հոն՝ այն մըթին կամարին տակ,  
Չուրկ արեւու լոյսէն անգամ  
Եւ անդագաղ,  
Տես կը հանգչին հազար վերքուլ  
Մեռելներ նոր,  
Իբրեւ պատմին արխինթաթախ  
Շապիկն է լոկ իրենց ուսին.  
Այնպէս անուշ ու այնպէս բաղր,  
Ողջերուն հետ ողջերուն քով:  
Կեանքի մահուան եղբայրութիւն :

Հոս է ահա սիրս մը սըղու,  
Որ դեռ երէկ,  
Երազի կոյս ծառին ներքեւ  
Զիւնատերեւ,  
Իր ըլրբներուն կը դողդըղար  
Համը նրգօր այս աշխարհին,  
Ու իր անուս նայուածքներէն՝  
Լոյսն իր սըրտին  
Կ'աղբերանար ու կը բաշխուէր,  
Հոգիներուն հեռու, մօսիկ :  
Այժմ իր նոգին՝ թրոչուն սրտում,  
Կապոյսին տեղ ցաւը կցցած  
Դեռ չապրըւած տարիներուն,  
Ո՞վ գիտէ թէ ուր կը ըրչի,  
Սուանց իր մօր սաբուկ կուրծքին :

Հոն՝ աչք մը մօր,  
Որ չէ փակուած  
Հասակին դէմ իր մանկիկին :

Քիչ մը անդին,  
Ոսկեպըսակ գրլուխ նարսի,  
Հազիւ կապած նարօսը սուրբ  
Հայ կիներուն,  
Սչերուն մեղք՝

Եւ արգանդին հազար երազ :

Ս.յսպէս է զիրն մեր ամենուն ,  
Գիրը հայուն ,  
Ո՞վ աննըման  
Զարհուրելի հայ պատմութիւն :

Բայց արդար է կեանքը հայուն ,  
Փուռէն ելած հացին պէս տաք ,  
Զոհողութեան ակօսներէն ,  
Արիւն արիւն , բըրտինք բըրտինք  
Երար հիւսուած ,  
Ինչպէս բաժակն երկնակընիք :  
Իմասն անուշ գեղեցկութեան  
Ս.յս ամենուն ,  
Սէրը արեան , սէրը հայուն ,  
Որ իրարու կը շաղկապէ սիրտերը մեր ,  
Ինչպէս որան խարտիւագեղ ,  
Երարու հաւս ընծայելով բոլոր կամֆեր ,  
Սեւ աղէտի բարին ներփեւ :

Ու նեղեղին դիմաց ցաւին  
Ու զրկանին ,  
Աննիք բոլոր ,

Սիրերն իրենց ըրած սեղան  
Եղբայրական ,  
Փաստը ըըսին ահա նորէն  
Ազնուական իրենց արեան :

Ու դեռ անդին ,  
Տանիքներուն , դարպասներուն ,  
Երիտասարդ ու պարմանին  
Զէն ի ձեռին ,  
Տես կը կենան  
Ընդգէմ գողին , աւազակին ,  
Ընդգէմ բոլոր վըտանգներուն  
Դիւրասող ,  
Ժանիքն որոնց  
Միւս հանոյնով է կարկառուեր ,  
Հայու ինչին ու արիւնին ,  
Հայու պատուին :  
Երիտասարդ ու կորովի ,  
Հաւս կը նային մահուան աչին ,  
Կեանիքն իրենց ըրած վահան  
Ու աւսանակ ,  
Մահուան նիշին ու խաւարին :

Ու դեռ հեռուն ,  
Երդիքներուն տակ ապահով ,

Յամաքներէն ծովէն անդին ,  
Հարազաներն մեր արիւնէն ,  
Արցունիք , արցունիք ,  
Տես կը դրկեն բաժինն արդար ,  
Քրինիներովն իրենց շահուած :  
Վէրքիդ համար նորէն բացուած ,  
Կը պատրաստեն զինի ու ձեռ :

\* \*

Ամենէն վեր , ամենուն դէմ ,  
Կը թեւածէ վանքը կախարդ ,  
Հազած նորէն զէն ու ասպար  
Ընդդէմ բոլոր չարիններուն .  
Բոնած բաժակն իր գմբէքին  
Խաղաղութեան ,  
Այժմ լեցուն արիւնովն իր զաւկըներուն :  
Ո՞վ աննըման  
Հայ պատմութիւն :

Արիւնին դէմ , խաւարին մէջ ,  
Վանքն անսասան ,  
Երկնի վլրայ ձեւուած վահան ,  
Նեսերուն դէմ , ոռոմբերուն տակ

Ա. կը մընայ,  
Իբր անկործան ոգին անուտ  
Ողջ հայութեան :  
Ա. կը մընայ տապանն իրզօր  
Ընդդէմ բոլոր արիններուն՝  
Ընդդէմ մահուան :  
Թեւերուն տակ որդեգորով  
Ողջ ենի բոլոր,  
Ինչպէս երեմն այն օրերուն,  
Երբ վանքն հայուն  
Տապանն էր սուրբ,  
Ընդդէմ սուրին ու կըրակին,  
Ընդդէմ մահուան :

Վանքն հայկական,  
Ցեղի մը մեծ ու դաշտոր  
Ճիզը հումկու,  
Կամարներուդ մէջ բափ կ'առնեն  
Սըլլացքն անհուն  
Երկինքներուն :

Ու խորանիդ առջեւ վառող  
Կանքեղին պէս,  
Կը հրկիզուին, կը պլառլան,

Տըրոփի տըրոփի եւ լոյս առ լոյս,  
Կեանիւրն անուշ  
Բեկորներուն քու հարազա՞ս,  
Ա.նձնիւր անոնց՝  
Մէկ մէկ նըրագ՝  
Երէկ քանդուած հայութեան տան,  
Ա.նձնիւրն անոնց՝  
Մէկ մէկ պատուար  
Ու ապաստան,  
Նորանորոգ վաղուան յոյսին  
Ու երազին,  
Հայու կարմիր հայրենիքին :

Կ'իյնան ռումբեր,  
Մօսիկ, հեռու,  
Ու կը պայթին նըրազէններ.  
Վանիլ կախարդ,  
Ա.նհուն վահան,  
Միւս անկործան,  
Միւս բարախող  
Դըժոխիներու կննիոին դէմ,  
Զարիքներուն ընդդէմ բոլոր,  
Երեւելի աներեւոյք :

Ու կը բացուի

Թեւն հըրացին  
Միտերուն մէջ,  
Եկեղեցւոյ գմբէքին տակ  
Սուրբ ծերունին,  
Պարիսպներուն՝  
Համակ ներմակ,  
Զինն ու ասպետը հինաւուց,  
Մեր սրբազնի  
Հէմեաքներուն :

Գմբէքին տակ  
Սուրբ ծերունին,  
Գաւազանով ադամանդէ  
Տես կը բախէ,  
Երկինքներու կապոյս դըրան.  
Աղեսէլու՝  
Խաղաղութիւն ու բարութիւն  
Վըրան արեան հեղեղներուն,  
Ու ձայներուն մահասարսուն  
Մուր սիրտերուն,  
Զաւկըներուն իր հարազաւ:

Այսպէս կ'ըսէ  
Տեսիլքն անսուս,

Յօրինելու ահա նորէն  
Հըրացն հայուն ,  
Կեանիր ոռուն հըրաց ինքնին ,  
Յաւիտեանէ մինչ յաւիտեան :

Ու կը պատմեն ,  
Երկու ծերուկ , երկու մանուկ ,  
Ականչն ոռնից՝  
Վարժ է ձայնին երկինքներու ,  
Սիրտեն ոռնից՝  
Օրոց անմեռ  
Հըրացներու :

Ու կը պատմեն ,  
Երկու ծերուկ , երկու մանուկ ,  
Թէ զիշերուան ահեղ ժամուն ,  
Ծերն այդ հըրաց ,  
Կը հնչեցնէր արցունիք , արցունիք ,  
Ժըպիս , ժըպիս ,  
Զանգակները Սուրբ Յակոբի .  
Ինչպէս իրենց մայր կորուսող  
Աստղերը լուռ ,  
Ինչպէս զաւակն իրենց թաղող  
Զեփիւներ սուրբ :

Կը հնչէին ,  
Տըրոփ տըրոփ , կաթիլ կաթիլ ,  
Ս.ներկրային ,  
Զանգակները Սուրբ Յակոբին ,  
Բանալու նոր բարիքներով  
Ճամբան արեւ ,  
Ուրախութեան եւ արինի  
Մեծ խորհուրդին :



Ա.կեղդամա՛  
Հնձանին մէջ արիւններուդ ,  
Ծոցն ակօսին քու հողերուդ ,  
Հայ արիւնին  
Կարեր են միւս շիրեր մաքուր ,  
Եւ որ հիմա ,  
Հողերուն մէջ քու արիւնոս  
Ու սրբազն ,  
Կ'իյնան ահա ,  
Իբրեւ արիւն իբրեւ նշխար ,  
Խորհուրդին դէմ զոհողութեան  
Ողջ հայութեան :

Սկեղդամա՛  
Եցիւ թէ ա՞ն  
Արիւնն անհուն  
Ժողովուրդիս տառապահար ,  
Խաղաղութեան բանար իր թէւ ,  
Փոքուրկին դէմ այս անսահման ,  
Կրակիւրուն՝ երկրակործան ,  
Մարքամանուր  
Զերք ծիածան :

\* \* \* \*



ԶԱՄ Հիմնարար Գիտ. Գրադ.



220036683

A  
36683

ԳԻՒՆ ԵՐԿՐՈՒ ՇԱԼԻՆ